

ԴԻՒԱՆ Ս. ՊԱԶԱՐՈՒ

**Հ. ԱԼԵՎՅԱՆԻ ՆԱՌԱԿԱՆԵՐԸ**

ՈՒՂՂՈՒԱԾ

**Հ. ՆԵՐՍԻՍ Վ. ՍԱՐԳԻՍԵԱՆԻ**

(Շար. տե՛ս «Բազմավայր» 1970, թ. 11-12, էջ 354)

7.

Պատասխանելով Սարգիսեանի գրած իր ամձը եւ գործելու եղանակը արդարացնող նամակին, ուր կար նաեւ նկարագրականը կրած նեղութեանց, վիշտերուն եւ հիւանդութեանց, անոնց պատկերացումի դիրազգած ձեւէն կը մորմոքի Ալիշանի սիրտը, եւ ինքն ալ իր կողմէ նուրբ կերպով կը զգացնէ սիրելի Վարդապետին, քէ գիրքերու ընթերցումով բաւականաչափ տեղեակ է իրերու վիճակին, որ ամենուրեք կրնայ գտնուիլ: Ցեսոյ անցնելով իր հոգերանական կեանքին, ցոյց կու տայ քէ ինքն ալ սկսած է զգալ տարիին խայծը անձին մէջ, ինչ որ յայտնապես ցոյց կու տայ զինքը վշտացուցած ըլլալը:

Ապա կ'անցնի իր սիրած նիւթին, ինչ որ նախորդ նամակներով ալ յիշատակած էր՝ փետուուք գրերու եւ ձեռագիրներու, Վանայ ծովուն ճշգրիտ զծագրութիւն մը պատրաստել եւ ապա ութ կէտերու շուրջ հարցումներ կ'ուղղէ իրեն, մաղքելով յաջող ուղեւորութիւն մը դէպի Մասիս լեռը:

Փակելով նամակը կը տեղեկացնի նաեւ Ռւխտիս Արքահօր կատարելիի ուղեւորութեանց մասին ու քէ Գերպ. Հասունի ամրաստամութիւնները Հռոմի առջեւ Միարանդութեանս եւ Սարգիսեանի ամձին դէմ՝ ապարդիւն եղած են:

\* \* \*

1 Մայիս 1850, Վենետիկ

**Սիրեցեալ եւ վերապատուեալ եղբայր**

Զտուեալ թէ 12 Մարտի ընկալայ ի 15 Ապրիլի, ընդ նմին եւ ըգ-քաղցրազրոյց յորդութիւն ճշմարտութեանդ, որ գայր զարիւ եւ գարիւ եւ զովացուցանէր զբորբոքեալ սիրտն Հ. Ղեւոնդեայ. քաղցր էր

ինձ հուրն, քաղցրիկ եւ ցողն, քանզի եւ երկորեան ի համակիր սրտից արտաբերեալք: Այլ դու յորժամ հուր լսե՞՝ մի՛ եւս զմանկականն խանդ յահուր իմանար, քանզի եւ յիս խայծ ծերութեան անկեալ է, եւ ի յաճախ ընթերցմանէ փոքր մի ճանաչել սկսայ եւ զշար ազդիս եւ զբարի, եւ զի չեմ մանուկ՝ յայտ քեզ անտի իցէ, զի իբրու զքեզ ոք այր գիտացի զայրացուցանել յայսքան հեռուստ, եւ ո՞յր արարեալ էր զայր քաջութիւն: արդ եթէ յայսժամ զայրացար՝ այժմ ծիծաղեաց եւ զոլացո՛ զարբա քո, զի եւ ես արպարացուցի զքեզ: Եւ արդ գոնցեալ՝ զի բոլորաթիւ հաշիւք մեր հաւասար գտան, զկոտորակս բանից եւ կարծեաց մերոց թողցուք այլում ժամանակի:

Ի վերայ չարակրութեանց ճանապարհիդ յաւելուած տենդիւ յոյժ գտանացաւ եւ մեզ, այլ ակն ունիմք թէ այժմու կազդուրելդ հաստատուն առողջութեան իցէ դարձ եւ զօրաւիզն այրարատաչու ուլույդ, յոր կարծեամք թէ հանդերձնեցիս ընդ հուպ, զի գարուն հասեալ կայ: Բայց զընծայական թղթոյն առ կաթողիկոսն ոչինչ ոչ էիր նշանակեալ, թերեւս աւելորդ վարկուցեալ. դու գիտես: Եկից արդ առ հարցուածս եւ իմդիրս քո:

Վասն Օրինացն գրոց թարգմանութեան ծանի՛ր, զի եւ ի մերում օրինակիս՝ որ ընտիր գրուած է, նշանակեալ կայր յիշատակարանս բանի՝ յաւարու գլխակարղութեան զինուորականն օրինաց. «Եներսէս տառապեալ թարգմանիչ եւ օրինազրիչ զինուորական սահմանադրութեան» զգուշացուցանեմ սովալ զզօրս»: Եւ պակասորդ օրինաց գիրքն այս իսկ զինուորական սահմանադրութիւնս է, որ հասանէ ի Ծ գլուխ ի բանն «Որ առ բարբարոսսն միաբանի եւ տուրեւասութիւն...» եւ ապա պակասէ ցլերը՝ եօթն գլուխ բան, որպէս ի ցանկէ գլխակարդութեանցն յայսնի լինի: Իսկ զի հաւաստեալ լամբրոնացւոյն ներսին է թարգմանած՝ ծանեալք ի նորին յիշատակարանէ որ գրեալ կայ յօրինակ մի օրինազրոց եւ դատաստանադրոց ի վանս Մարաշու, եւ Հայատան՝ լրադիր հրատարակեաց, յորում յայտնապէս ասէ լամբրոնացին ի Ոնին թուին թարգմանեալ նախ ծայրաքաղ զքաղաքական օրինադրութիւնն (Ցուսու. եւ Եռինեայ) եւ ապա գտեալ եւ թարգմանեալ ի հելլենացւոյն զՄովսիսական օրէնսն եւ զլէոնին եւ զկոստանդեայն, ընդ նմին եւ զԶինուորական օրէնսն: Զայս այսպէս գիտեալ՝ ստոյդ:

Տատեան Ամիրայն զպատմական մատենից գրեալ է յէջմիածին՝ այլ ոչ ընկալեալ պատասխան, զոր եւ ոչ բարեգուչակ համարի, այլ ոչ եղէց, ասէ, ձեռնթափ յայլոց հնարից, ոչ դիտեմ թէ զի՞նչ եւ եղէց, ասէ, ձեռնթափ յայլոց հնարից, ոչ դիտեմ թէ զի՞նչ եւ յերուսաղէմայ ձայն, քանզի եւ անդը ինդիր առնել խոստացաւ:

Վասն Միջաղետաց մատենիցն զիտացաք զի առեալ են զհաւասար քաղցէարէն հին մատենին եւ ուզուոյ եղեալ դէպ ի Կ. Պոլիս, ի հասնել նորին եւ ի քննել ծանիցուք զհաւասատին եւ ծանուցուք քեզ: Նոյն ինքն Տատեան գրէր ի ձեռին ունել եւ զվաղնջուց պարզեւագիրս Սարակինոսաց ի զիւանացն Աղթամարու, զոր եւ թարգմանեալ յզել առ իս խոստանայ:

Վանայ ծովուն ձեւ երկայնեալ ի Բերկըք' ճշգրտեցաւ արդ եւ առ օտար ուղեւորս, զի Թէքսիք<sup>2</sup> ականաւոր այր, զնոյն ձեւ օրինակի որպէս եւ ասեսդ ձեւաւորեալ է զծովակն, նոյնպէս փորագրեցաւ եւ ի Հայկական ատլասի մերում ի Հայաստանն տախտակի:

Վասն ժամուան բառի ասես կրկին սեռական հոլով արարեալ, Հաւանիմք. այլ ընդէ՞ր ոչ յիշես եւ զմահուան, ոչ զիտեմ. զի՞նչ կարծիցես զայսմանէ, որ եւ առ նախնիս գտանի:

Զանամք ըստ զեղեցիկ խբառուգ զմանկտին յորդորել ի լեզուաց ուսումն, որ թէպէտել մեզ ոչ է հաճոյ եւ ոչ առ զիտութիւն ունիմք, այլ անհրաժեշտ պիտանացու ծանեաք ազգիս այժմու հանգամանաց, վասն որոյ եւ փոյթ տանիմք ի նոյն. այլ չար կամ բարի այն է՝ զի եւ մանկանցն առեալ միանգամ զհամ զիտութեանց եւ զնթերցուածոց՝ այսօտարք լինին ի լեզուաց ուսումն եւ ծանրութիւն մեծ վարկանին, թէպէտել զնեմք առաջի զի նորօք ունին հայթայթել զպարէն կենաց իւրեանց, եւ հաւանեալ իսկ են: Եւ որ վասն զԱղճեանին ասես՝ զնոյն եւ իմ ի մտի ունելով՝ խնամ առանձին ունիմ ի սրտի վասն նորա, զի եւ առաջին լինելոց է պտուղ ի Տրապիզոն, եւ զի փոքր մի անազան քան զգասընկերուն ժամանեաց ի վարժարանս, նա եւ կամք էին ինձ ունել զնա եւ առ ժամանակ մի այսր յետ արձակման ընկերացն, որ յայս ամի ի Սեպտեմբերի դառնան ի տուն. այլ ըստ գժպատեհի՝ ոչ միայն չօժարի նա յայս, այլ եւ մանուկ խըրուչուն է, թէպէտել հանգարա եւ հլու, եւ ի մտաւոր յաջողութեան ոչ ինչ կարի տալունկաւոր, յաջողագոյն ի ձեռուկանս: Բայց թէպէտել նա քան զամենայն աշակերտս իմ առաւել խուսափուկ է լինէն, ես ոչ անփոյթ արարից զնմանէ, միայն եթէ եւ գու օզնեսցես, կամ առանձինն յորդորական գրով կամ ի զրի ծնողաց նորա երկտող բանիւ քով ազդ առնելով, որ ազգուագոյն լինի նմա: Զիտալականն եւ զդաղղիականն ուսանի միայն, յաջող է յուրուազրութեան ճարտարապետական զարդուց (ornato), եթէ համարիցիս եւ զսա պիտանացու լինել նմա այդը՝ խնամ տարցուք եւ յայդմ մասին բարզաւաճանաց:

2. TEXIER CHARLES (1802-1871). 1829ին ուղեւորութիւն մը կատարեց Պարսկաստան - Հայաստան - Միջագետք՝ Հրասարակելով իր քննութեանց արդինքը. Description de l'Arménie, la Perse et la Mésopotamie, 1943, Paris.

Վասն Ալիշանս անուան զփտուռ լիցի վ. Եղբօրդ, զի ծանեայ ըստուգութեամբ ի հարց եւ ի հաւուց Կարնեցոց Ալիշան կոչէլ զազդատոհմն մեր, եւ ցարդ զամանեն ի Կարին, որպէս ասեն, յայնմ տոհմէ. իսկ զՄարզարեանդ յաղդականութենէ կամ յանուանէ ուրուք յազդատոհմին եղեալ է հայրն իմ՝ ակն ածելով ի Տաճակց վասն Ալիշան անուան. այլ զի չքք այժմ կասկած ի նոցանէ՝ եղբարք իմ ստուգեալ զիրն՝ փոխեալ էին զՄարզարեանն անհարազարտ մականուն եւ զյամափեալն առ բազում, եւ ինձ ազդեցին, զոր եւ ես ընկալայ, եւ այնպէս նշանակեմ զանուն իմ եթէ պիտոյ լինիցի առ եւ բոպացի, զնոյն եւ ի ստուգազութիւն վկայագրոց՝ քարտուղարի պաշտամամբ. վասն որոյ ոչ է հնար միւսանդամ փոխել զնոյն. այլ դու թէ ի Կարին զնաս, անդ տեսցես եւ մ' ի Տրապիզոն թէ կա՞ն Ալիշանք եւ որպիսի՞ք լիցեն, զի ի Կարնոյ քաղաքէ է ծաղումն իմ:

Այսոքիք քոյոցդ հարցուածոց կամ խնդրոց լուծմունք. եկեսցուք առ իմսն ինչ ի նորոյ:

1. Լոււաք զի Մմըրզանտայ մատեանք ի Հայո զտանին. զուցէ եւ քոյ լոււալ է, զի Խաչատուր ոմն միւրան Ազթամարու պատմեալ է յանցելում ամի (յիշմիտածին) թէ յարշաւանս եւ յաւարառութեան Լէնկթիմուրայ՝ լնդ այլոց պատուական զոյից եւ գրչագիր մատեանս բազում թագուցանեն ի բերդ մի առ Ալղերկաթ գեօղիւ յերկիրն Զըռկանու, որ ի կողման Մշոյ է կարծեմ. եւ յետ արշաւանացն հանեալ անտի զնեն ի պահարան զարանի յետուստ խորանի Նկեղեցւող Տերչի դեղջ, եւ ցայսօր ժամանակի անդ պահեալ կան. երիցունք տեղուոյն ոչ կամին համբաւել, զի մի ելցէ ի նոցանէ զանձն զոր պահել միայն զիտեն եւ ոչ յարդել: Մանո ինձ թէ լիցէ՞ քոյ լոււալ եւ քննեալ զայս, սպա թէ ոչ քննեսցուք. ի Պետրոսեան վարդապետէն է ծանօթութիւնս մեզ:

2. Դրամս հինս կամ մետալս ոչ ուրեք զտեր, որպէս երբեմն նըշանակեալ էիր առ Վեհս. ճանապարհորդ ոմն զերմանացի որ յամին 1843 ճանապարհորդեալ է ի կողման ինչ Հայոց, յորում եւ դուր զինի նորս, եւ բազում կարեւոր զիտելիս տայ, դրամս Արշակունեան տեսեալ է ի պարանոցի աղջկանց ուխտաւորաց Մշու Ս. Կարապետին, եւ զնեալ իսկ է ի նոցանէ. բայց զի ոչ ընծայէ զպատկերս գրամոցն՝ չկարեմ եւ ևս առել որպիսի՞ք ի ինչ լիցեն. բայց այլն հմուտ է, մանրազին եւ արդարակորով, ի ճեմարանէն Պէոլինայ առաքեալ ի քրննութիւն վայրացն եւ կովկասային զաւառաց, քաջ բուսաճանաչ եւ երկրագէտ (Koch<sup>3</sup> անուն):

3. KOCH KARL, Reise durch Russland nach dem Kaukasischen Isthmus in den Jahren 1836-8, 1842, Stuttgart, 2 vol.

3. Ի Մանագկերտ շրջնեալ է քո, այլ զի չեհաս տակաւին ի ձեռու իմ ուղեւորութիւնդ, հարկ է ինձ հարցանել զքեզ, թէ քննեցե՞ր եւ զրեդն յորում նստի Սիւզլլիմն, զի նոյն ճանապարհագիր ասէ արձանագիրս յոլովս լինել ի նմա արաբացիս, քիւֆիս, նոր եւ հին հայկալան. այլ ինքն ոչ է ընդօրինակեալ, ոչ գոլով հմուտ լեզուացն:

4. Ի սահմանս նորին ի վերայ Փատիշանք գետոյ՝ կամուրջ մի նշանակէ եռակամար՝ ստուարաչն եւ հօքը, որ ձեւովին եւ կազմութեամբ օտար է յայլոց կամքջաց Հայաստանի (եւ հնագոյն ի նոսաթուի) եւ ի վերայ սորա կիսաեղծ գտանին տառք նորաթշանք: Կամուրջ մի այլ նման սմէն յիշատակի ի նոյն կողմանս ի վերայ փոքու վտակի առ Քաթրըվին տաղը լերամբ, մերձ ի համանուն աւերակն աւանի հնոյ, այլ արձանագիր ոչ յիշատակէ: գուցէ գտցի:

5. 6. Արձանագիր մի անծանօթ տառիւք նման քիւֆի գրերոյ տեսաել է եւ ի բերդին Սպերոյ, ուրանօր կայ եւ մնացուած հին եկեղեցոյ. այլ ոչ իշէ թէ կայցեն ի սմա արձանագրութիւնք: Զայս դիւրագոյն իցէ թերեւս ստուգել քեզ, ևթէ ընդ Կարին ուղեւորիցիս յԱյրարատ, ուր եւ ի Պասկամ գեղջ որ ի թիկանց Բիւրակնեայց առ Խնուաւ հարցես զիրախտին վայրաց. իցէ թէ եւ ափ մի հողոյ առցես կամ տացես ինձ բերել անտուստ ի լեռնէն ուր զերանութեանցն ասեն վայր:

7. Եւ զի մերձ է կողմանցդ եւ անուանին Հովուակամուրջ, զոր տեսեալ իսկ է քո, արձանագիր մի եւ ի նմա յիշատակի յարեւմտից կողմանէ նորա, այլ զայս թերեւս գիտակաւ պարտ իցէ քննել, եւ այնու իմանալ լիցի զժամանակ կառուցման նորին:

8. Ի նախայիշեալդ Պասկամ կամ Պասքամ ասին Հայք պատարակ լինել որպէս եւ ի շրջակայ գիւղորայս, որոց դա է գլխաւորն եւ մելիք կամ իշխան Հայ նստի ի զմա. աղատարնակս եւ զշայս Պուլանուխայ ասեն, եւ զայն քննեալ է քո անձամբ շրջելով, ի քէն պարտ է ինձ ուսանել:

Ողութիւն է ի վանս. Գերպ. Վեհս կարծեմ յես սակաւուց ճանապարհ հորդէ ի Հոռոմ յայցելութիւն Սրբազանին, ի Փարիզ՝ Մուրատեան վարժարանին, եւ ի Լոնտոն՝ Պ. Աղեքսանդրի<sup>4</sup> եւ նորաչէն եկեղեցոյ նորա: Ի Հոռոմ Յասունն (sic) բազում փուրսիշ ամբաստանութեան ածեալ է զմեօք եւ զքէն իսկ, այլ ցարդ ոչ է յաջողեալ նմա և ոչ ի միում ի բազմապատիկ խնդրոցն, եւ դժուարին եւս է այսուհետեւ յաջողել նմա:

4. Պղեքսանդր որդին է Խափայէլ Հարամեանի՝ հիմագիր Խափայէլեան փաժմանին: Հաստատուած ըլլայով Լոնտորա, 1847ի Յուլիսին անդամ կ'ընթրուի անդլիսկան Խորհրդարանին, իբր ներկայացուցիչ Ս. Ալպան գաւառամասին:

Վ. Հ. Ստեփան յ17 Մարտի ժամանեալ է ի Տարսոն, եւ ընդ հուզ գրեալ զգիբն, վասն որոյ չիմացաք ցարդ թէ զի՞նչ արարեալ անդ կամ տեսեալ: Մերձ յԱղեքսանդրիա (Աքենաէրուն) քաղաք Կելլիկեան Ասորւոց հանդիպեալ է գեղջ ուրեմն Պէջլան անուն, յորում 250 տունք Հայոց, բարեկեցիկք եւ բարետեսիլք, եւ խօսք նոցա ասէ մաքուր Հայեցի մերձ ի գրաբառ լեզու:

Եղի թուանշանս առ յիշապակութեամքք իմովք, որպէսզի ի պատասխանւողք մի վրիպեսի եւ ոչ մի, եւ ակն ունիմ թէ մինչչեւ մեկնեալ ի Տրապիզոնէ՝ տացես ինձ պատասխանի, եւ զարօթս մեր առեալ քեզ օժընդակ երթեալ երթիցես յազատն ի վեր ի բարձր Մասիս, եւ ողջ կացցես ինձ յամայր Գլուխի Հայրենանուէր:

Ն. Ռ. եւ հոգեկցորդ եղ.  
տաժամեալ Հ. Գեւոնդ Մարգ. Ալիշան

Առ Վերապատուեալ Հայր  
Հ. Ներսէս Վրդ. Սարգիսեան  
ի Տրապիզոն

## 7 Ա.

Այս անգամ փուրով կը պատասխանէ Սարգիսեան եւ մի առ մի կը տեղեկացնէ նախորդ նամակով Ալիշանի ներկայացուցած ուր կետերու մասին: Կը գրէ նաև թէ իր մտադրութիւնն է հիւանդութենին ազատելէն յեռոյ փուրով ուղեւորի դէախ Արեւելիան Հայաստան, երէ Տրապիզոնի դպրոցին հարցը իր լուծումը գտնէ:

\* \* \*

Տրապիզոն, 30 Մայիս 1850

### Սիրեցեալդ Հ. Ղեւոնդ

Զոր վասն զԱղճեանիդ գրեալ էիր ի 1 Մայիսի եւ եհաս առ իս ի 24 նորին ամսոյ, նոյն կարծիք է եւ իմ, այն է յապաղել այլ եւս զժամանակ զարծի նորա, զորմէ գրեալ եմ եւ առ նա. այլ եթէ չկամեսիք, գոնեայ մինչեւ ցդարձ նորա կրթեսից յորս գրեալ էր իմ յառաջագոյն: Հարցմունս ութ արարեալ ես. լո՛ւր զպատասխանիս:

1. Յաղագս Զըռըքանայ մատենիցն լուեալ էի կ Կտուց անապատ. իրեւ դարձ արարի ի Մուշ, եւ անտի չողայ ի Բռնաշէն գաւառ ի առես սուրբ Աղբերկայ վանացն, որոյ թեմ է Զըռքան, թէպէտեւ երկ-

օրեայ հանապարհ հեռի է ի նմանէ, անդ լուայ ստուգիւ յականատես արեղայից զիրացն ստուգութիւն, որոց բազում հարցափորձ արարեալ տեսակաց մատենից, չկարացին ասել ինչ հաւաստեաւ, այլ զուղիլն խոստովան եղեն թէ չեմք կարող ճանաչել եւ ընթեռնուլ իսկ զժուարանամք: Եւ ի զիրացուցանել նոցա ինձ զհնարս տեսանելոյ զնոսին, զարձ արարի փութով ի Մուշ պատրաստեցի ջորեպան երթալ ի Ս. Կարապետ վկայագիր առնուլ յառաջնորդէ, եւ միով արեղայիւ ի Ս. Աղքերկայ յուղով լինել: Այլ զի, որպէս ինձ թուի, չչր կամեցեալ ինձ յայնժամ յերկնից զցանկալի յաջողութիւն իրացդ, ի նմին աւուր չզիտեմ յայլայլութենէ թէ ի նախընթաց տրամադրութենէ, ինձ անձանօթ է, կալաւ զիս տենդ, եւ արկեալ ի մահիճա փոխեաց ապա ի վարցաւք<sup>1</sup> այն ինքն է հիւմմա, եւ զամիսս երիս չարչաւալ մաշեաց զամենայն ոսկերս իմ: Յետ երից ամսոց իրբեւ փոքր մի ողի առեալ սկսայ քայլել զաւազանաւ, եհաս ամիսն նոյեմբեր եւ պատեցան ձեամբք լերինքն առ հասարակ ընդ որս հարկ էր անցանել, եւ ես այնու հիւծեալ անձամբ անհնարին վարկուցեալ ճանապարհորդել ընդ այնս, եւ զի ոչ բարուոք համարեալ զոյլոյն ձմեռն սպասել զատարի ի Մուշ, զարձ արարի ոչ զոյլին նեղութեամք յետ սակաւ աւուրց ի հայրենիսս, ուր զոհութիւն Աստուծոյ զերծայ յախտչն: Այլ զինչ օգուտ, եւ աստ չաղեալ յոչ կամմաց ի բազմակնծիսն խառնափնդորութիւնս Հ. Պետրոսի<sup>2</sup>, չկարեմ ցարդ զերծանել եւ ուղւոյ լինել, որ եւ գարուն ահա անցանէ եւ չզիտեմ թէ յինչ եղերիցի բան Հ. Պետրոսի եւ թերակատար դպրոցի նորա: Իսկ եթէ մատեանքն այնոքի ի Մարդանատայ իցեն եկամուտ թէ այլուստ, չէ իմ լուեալ զայդ, թերեւս ի տեղուն լսիցեմ:

2. Եթէ Koch գերմանացիք ի պարանոցէ աղջկանց գնեալ է ի Մուշ հին գրամս, յայլմ ես չկարէի համարձակել, զի ծանօթ էի ամենեցուն: Սակայն իրբեւ բանք եղեն երբեմն զդրամոցդ, ասացին ինձ մշեցիք զարմացմամբ թէ զի<sup>3</sup> չի Սասնոյ գրամք բազում են յերկրի մերում, զոր ի զատակ աղջկանց շարեմք: Ետու բերել ի գտակաց, եւ ահա առ հասարակ ցուանցիկք էին Գերմանիոյ: Այլ ես չդիտեմ թէ գերմանացիք զտեալ իցէ զին զրամոն եթէ ողուվ չափ ի ինդիր էր նոցա, որոց եւ ես ոչ սակաւուց հանդիպեցայ, մանաւանդ Աղեքսանդրի, որ բազում ուրեք զտանի, եւ չէ հնար գիւրազնի առնուլ ի ձևաց նոցա, որոց չարաչար բացեալ են աչք յերուպացւոց, որք անխնայ վատնեն զբամս վասն նոցին, եւ ես ո՞ւր կարող եմ վա-

#### 1. Վարցաբք Քրիստ. Gastrite է:

2. Հետարոս Միհանեան (1799-1867) Տրամփազնի մէջ վարժարանի մը վերաբացման գործով կը դրացէր 1846էն ի վեր: Կարելի է տեսնել երկհարիւրամեայ Կըրթական Գործունէութիւն եւն. Վենետիկ, 1936, էջ 63:

բել առասութեամբու, զի չկան առ իս գանձք, եւ զի անպէտ եմ ո՞ր յայնցանէ պիտանի իցէ ձեզ, զի չեմ կիրթ յընտրութիւն նոցին, եւ ոչ պատկերագիր մատեան նոցա կայ առ իս:

3. Ի Մանազկերտ չտեսի հայ արձանազիր թէպէտեւ շատ որոնցի, եթէ Koch տեսեալ իցէ, դուցէ վրբակեալ է յաշացու. վայ ի վլոււ Հ. Ներսէսի եթէ չկարաց զշայն ի Բուրքականէն զանազանէլ:

4. Կամուրջ Փատիշանք գետոյ չէ իմ տեսեալ, եւ ոչ զմիւսն զոր տասն Քաթըրվին լերածր:

5. Ի Սպեր չէ իմ զնացեալ զորմէ չէի լուեալ թէ զրչազիրք գտանին. եւ վասն մնացորդաց Եկեղեցւոյ իրթ, չհամարիմ արժանի խորտորել ի հեռաստան վայրու:

6. Զգրախտին վայրս, զոր ի Պասկամ գեղջ ի թիկանց Պինկելոյ ասես, չէ իմ լուեալ, եւ ոչ իսկ ինձիձեան երազոցն ջերմեռանդ ոք եմ:

7. Յորժամ ընդ Բասեն անցանեմ վերստին, տեսից ոչ միայն ըդ-Հովուակամուրջն, այլ եւ զաւերակն Վազարշաւանայ:

8. Մէլիք իշխան լինել ի Հայաստան, բազում ուրեք յիշատակէ ինձիձեան, այլ ես բազում անզամ հարցի, եւ բարձեալ է այն ամենայն յետ նորոյ օրէնսդրութեան Օսմանեանց:

Այսոքիք ահա հարցմանցդ պատասխանիք. այլ հարցցես եւ վասն կողմանց ոռուարնակ Հայաստանի յոր զնալոցն եմ, եւ մի զնչենոց, որք ի հարթէ չվրիպին յաշացս, այլ զկարեւորաց եւ զպիտանեաց, եւ ի Տրապիզոն ուղղեալ զերեսափիր թղթոցդ. եթէ զտցէ զիս ասս՝ լաւ է, ասք թէ ոչ հասցէ առ իս անկորուստ ի ձեռն այլոց: Յասուն թող յաճախեցէ զամբաստանութիւնսն. եթէ զոյ Աստուած յերկինս արդարա(զա)տ, զոր նա ի սպառ ուրացեալ է եւ որ թելադրեն նմա, փրկեսցէ զապաւենեալս իւր, զի ոչ ստութիւն այլ ուղղութիւն տեսանեն երես նորա, եւ ինքն արդար է եւ նորսակէ զուլն մեղաւորաց: Այլ դու ազօթս արա վասն իմ եւ ողջ լիցիս:

Ի յանձնաբարութենէ ուրուք աստ յինցես առ Հ. Անանիա<sup>3</sup> օրինակ մի կիսակազմ իտալ. թրզ. Պէստիէ<sup>4</sup>, յորում իցէ ի կատարածին եւ համբաւեալ յանկն աստուածաբանութեան. զին նորա յղեսցի առ քեզ ի Հ. Անանիայէ:

### Ն. Ծ. Հ. Ներսէս Սարգիսեան

3. Հ. Անանիա Ճելաւեան (1790-1867) 1831էն ի կեր կը զտուէր Կ. Պոլիս եւ կը զրագէր զպրոցական զործունէութեամբ: 1850ին կը բռնագասուի վերագանալ վենեսել Երկինքիրամեայ... չշ 48-55:
4. Bergier Nicolas (1718-1790), Փեանացի ստուածարան, որ հեղինակ է նաեւ ստուածարանական բառարանի մը՝ տպագրուած շատ անզամներ ու այլեւայլ ծաւալով եւ հասորներով: Խառալ լիզուովը համառուած խմբագրութիւն մըն է:

## 8.

Լսելով որ Զբոքքանի մասին ըստածքը ստուգութիւն մը պիտի ունենայ, կը փուրայ Ալիշան պատուիրել Սարգիսեանի որ աշխատի վերջացնել գործերը եւ ուղեւորի դէպի նշուած վայրերը։ Այս նպաստով կը տեղեկացնել ալ թէ Գերայ Հասուն վերադարձած է իր առող եւ յոյս կայ որ խնդիրները լուծում մը գտնեն։

Յետ յիշատակելու նախապէս նշուած երուսաղէմեան ձեռագիրներու պարունակութիւնը ու Հ. Ստ. նազրենեանի կատարածները Տարսնի մէջ, կը յանձնարարէ Սարգիսեանի որ հետաքրքրուի հայ բաշաներով, տեղեկանալով անոնց խօսած լեզուին, ընուանեկան կեամֆին, բարքերուն, սովորութիւններուն ու հաւաքէ՝ որկերու համար, բառեր, ժերականական ձևեր, ասացուածքներ. քննի նաեւ թէ բոշաներ ինչով կը տարբերին գնչուներէն։

Լուրեր տալով վանական կեամֆէն, կը տեղեկացնել թէ եղ. Անտոն, որ Հ. Մանուկ Վրդ. Քաջութիի եղբայրն է, եւ տպարանին վարիչը, յաջողեր է շինել տալ կովնոց ու խոտնոց մը, կարեւոր նկատելով ապահովել առօրեայ կաքը։

\* \* \*

2 Յուլիս 1850, Վենետիկ

## Վերապատուեալ եւ Սիրեցեալ Եղբայր

Զցանկալի նամակդ զգբեալն յ30 Մայիսի ընկալեալ ի ժամու, ուրախ եղէ յոյժ ընդ լուր քաջողութեանդ եւ հաստատութեան համբաւոյ գրոց Զըռըքանայ, այլ աւագ զի զոյդ եւ ի տիրութիւն ըմբռընեցայ ընդ քեզ վասն ակամայ եւ բռնի ժամավաճառդ լինելոյ այդք՝ հետի ի խուզարան ցանկալեացն. այլ գիտեմ զի մեզ այսուհետեւ քան քեզ ակն իցէ հնարել գիւրել քեզ զնանապարհու յարդարելով գիր գուրցի տեղուոյդ, եթէ թողցէ եւ մեզ բռնութիւնն գործէլ փոքր մի ըստ օրինաւոր մերոց կամաց։

Արդ Յասովնի գաքճ արարեալ յաթոռ իւր՝ գոյ յոյս առնուլ որոշակի պատասխան եւ հասանել ի վերայ խորհրդեան խափանչաց մերոց. սակայն եւ քեզ մարթ է փութացուցանել գրովդ գհարս մեր՝ զի առաջարկեսցն առ նա զառաքելին ի Տրապիզոն, զի մի արդեօք եւ

դառաջիկայ ձմեռնս ընդ ոչ կամացդ եւ մեր, կացցես մնասցես այդք անգործ : Կաղուտն բաղդ . ճռաքաղ արարեալ քո զմասն մի Հայաստանի, մինչ առ լիութիւն հնացոյն հուպ ժամանեցեր՝ գթեցոյց զեզ . այլ լքանիս մի՛ . գժուարածին է Հայաստանեացս վերածնութիւն, բայց յուսոյ բերցէ զաւակ :

Լուայ ի Կ. Պոլսոյ զի մի յերկուց ասորի մատենիցն համբաւելոց եկեալ ի Պոլսո եւ յայտնի լինել եկեղեցական պատմութեան ասորերէն . զմիւսոյն սակա ինչ պատառիկս թարգմանաբար ընկալեալ էաք, եւ կարծեմ եսու քեզ յայնժամ ծանօթութիւն, զի թուկ ընդհանուր պատմութիւն, ի ըրհեղեղէ առնելով սկիզբն, յորում գոն եւ զհայց բանք պիտանիք :

Լսէաք յերուասղէմ լինեն զԴ. գիրս Խորենացւոյն, զոր եւ իմ ազդեալ էր առ Տատեանն քննել եւ հետամուս լինել իրացն . եւ նորա հարցեալ զպատրիսարք տեղւոյն առնու պատասխանի թէ ի մատեանս նոցա յանուն Խորենացւոյ ընծային՝

ա. Վարք մեծին Ներսիսի, Մեսրոպայն երիցու գրածն . այլ ինձ թուի լինել բանն յաղագս վախճանի մեծին Ներսիսի՝ որ կայ յԲ. Ճառընտրի մերում ի հնում :

բ. Յաղագս կատարածի Ս. Մահակայ:

գ. Յաղագս Ս. Մեսրոպայ որ Մաշտոցն կոչի:

դ. Համառօտութիւն պատմութեան Ղաղարայ Փարպեցւոյ, որ թուի ինձ շարայարութիւն պատմութեանն Հայոց՝ կամ բուն Դ. գիրքն Խորենացւոյն, ըստ իւրումն ոճոյ համառօտիւթիւն Ղաղարու պատմութեանն : Զայս այսչափ ծանուցին մեզ, բայց ես կամի՞մ դրդել զամի՞րայն, զի տացէ զաղափարել զայնս որպիսի ինչ եւ իցեն, թէ յաշողի՞ ծանուցից եւ քեզ :

Վ. Հ. Մտեկան ի Տարսոն է տակաւին, նեղեալ եւ նա չքաւորութեամբ . հանդիպեալ է դրամոց Ռուբինեանց եւ Արգարեանց եւ այլոց յոյժ բազմոց, այլ առ սնանկութեան՝ սակաւ ստացեալ . զաղափար-եալ է զարձանագիր պարսպաց Տարսոնի կանգնելոց յօշին թագաւորէ ի Գլ. Եկեղեցին շինեալ ի նմանէ յանուն Ս. Պօլոսի՝ ի մզկիթ փոխեալ է, եւ մի յաւանդատանցն՝ զոր աւանդեն լի լինել մուրհակօք բերնով՝ փակեալ կայ ի վազուց . հրամանագիր բացման ի դրանէն խնդրէ Վ. Հ. Մտ. ի ճեռն Տատեան ամիրային, եւ լուաք զի առաքէ սա զնոյն հանդերձ 3000 զանեկանաւ : Բերդս բազումս ասէ լինել ի լեռնակողմանսն, յորոց ոմանք յաւուրց անտի յետին պայտ զատաց իշխանացն Հայոց՝ փակեալ կան, եւ չէ ուրուք այց արարեալ նոցին :

Փոխանորդ պատրիարքին կ. Պոլսոյ հանդիպի նմա ի Տարսոն՝ գալով ի Սսոյ, որ 300իւ չափ ձեռադիբս ասէ լինել, եւ բերէ անտի զնանայի մեկնութիւն Յովհ. եւ զԴատաստանադիբս Մխիթարյա Գոռշի, առ ի տապարել ի Պոլիս. ո՞չ անկ իցէ մեղ աճապարել եւ յառաջ վարել գտապարութիւն նորին զակընաւորեալն ի քէն. զի՞ ասես:

Ընդ թղթաբերիս կարծեմ ընդունիս եւ գյանձնաբարականն գիր առ Ներսէս Կաթողիկոս. այլ ոչ գիտեմք յո՞ն նախ ուղեւորիցիս ի յանողել ձանապարհի, յերկիրն Զքըքանու եթէ յիշմիածին:

Ծանուցից եւ զայս, զի գազզիացիք ոմանք են այժմ աստ ի քաղքիս, սիրողք ազգիս եւ հնութեանց սորա, որոց ի մատի եղեալ է ի գարնայնի յաջորդ տարւոյս ձանապարհորդել ի Հայս եւ ի Կուլիկիա. առաջնորդ բանին ծանուցեալ է ի Զմիւռնիա ընդ Վեննական հարս, եւ կարծեմ ասէ Հ. Կումէս նոցա ուղեկից լիցի ընդ իւր:

Ասի բան թէ եւ Հ. Ջևոնդս զայս ձմեռն ձմեռեցէ ի կ. Պոլիս. իսկ եթէ ի շնչել գարնայնոյ շնչիցէ եւ հողմն վերացուցիչ եւ յանողեսից ընկենուու զիս ի վերայ միոյ ի լերանցն Հայոց՝ առ անդամ մի հակիրճ տեսութիւն եւ յողոյն, կամ ի շնչառութիւն մի, գու յո՞ր կողմն ախործէիր թէ անկանէի, եղեալ թէ գոյր հնար ըստ այլք օրինակի անկանել, եւ հաստատեալ իսկ էր:

Բոշայից եթէ հանդիպիս գարձեալ՝ քաղեցես այլ եւս բառս, քանզի ոչ նոցա ստեղծուած է լեզուն որպէս ասենն, այլ բաղումք ի բառիցն հնդկացերմանացի ծաղումն ունին, որ տացէ մեղ լոյս եւ յիմաստափութիւն լեզուս մերոյ, եւ յոյժ հաճոյ լիցի եւրոպացւոց, եթէ թերթ մի բան կամ երկուս զրեցես ուրոյն զբոշայիցդ՝ թէ ո՞ւր գտանիցին եւ յո՞ր վայր սահմանք նոցա, ո՞րքան թիւ նոցա, որպիսի տարագ կենցաղավարութեան քալաքական եւ առանին, զի՞նչ սովորութիւնք թաղման եւ ամուսնութեանն, որպիսի գծագրութիւն դիմաց, եւ ի վախճանի հակիրճ քերական մի եւ բառարան. զայսուիկ ի համառօտի բովանդակեալ է քո ի թուղթ մի, զայն ընդգարձակել ցանկամ. եւ զայն դլուխ մանաւանդ թէ ի՞ւ զանազանիցին քաջ ի դնչուու ազգէն, եւ զի՞նչ լեզու է սոցա յետնոցս ի կողմանս անդ Հայոց:

Զաստուածաբանական բառպիրս Պէտքէի ըստ խնդրոյդ հանգերձեցի եւ յաջորդ շուկանուու հաստոցանեմ առ որ զբեալն էիր:

Վ. Հ. Յովհաննէս (Սորդուձեան) ընդ թղթոյս ուղեւորի ի կ. Պոլիս, խօսել անու ընդ Հարց մերոց վասն Մուրատեան վարժարանի, թէ իցէ՞ մարթ փոխել զայն ի Պոլիս. քանզի ոչ թուի լու թուղուլ ի ֆարիզ, ուր ծախք շատ լինին եւ ի նեղչաց չեմք ազատ:

Եղ. Անտոն մեր երկայնամուրուս ողջունէ զքեզ սերտապէս, եւ կամի զի դիստացիս թէ ոչ միայն տպարանապետ է այժմ այլ եւ ա-

խոռապետ. Եւ չինեաց գոմ մեծ առ հաւանոցին, եւ զայն ընդ սմա  
խառնելով 12 կովուց տեղի, հանդերձ մարագաւ եւայլն, եւ ինդրէ  
զօրհնութիւնդ, այլ առաւել արծաթոյ փոյթ է նմա:

Ողջունիւ եւ այլոց եղբարց մերոց եւ Հարց մնամ քեզ

Ն. Ծ. եւ հոգիկորդ եղբայր  
Հ. Ղեւննի Մ. Ալիշան

Առ վերապատուեալ Հայր  
Հ. Ներսէս Վրդ. Սարգիսեան  
ի Տրապիզոն